

## ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ.

ՔԱՂՈՒՆԺՔ ԻԿՈՆԴԱԿԱՆ ՎԵՐՈՒՄ ՀԱՅՐԱՊԵՏԻ.

Պ Ա Տ Ժ Է Ն.

## ԿՆԻՔ

**Մ**ԿՐՏԻՉ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՆՀԱՍԱՆՆԼԻ ԿԱՄՕՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐԷ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱԲԵԾԱՐ ԱԹՈՌՈՑ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՑ ՍՐԲՈՑ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷԶՄԻԱԾՆԻ. ՅԱՐԳԵԼԻ Պ. ԿԱՐԱՊԵՏԻ ԿՈՍՏԱՆԵԱՆՑ, ՎԱՍՏԱԿԱՆՈՐ ԵՒ ԱՐԴԻՒՆԱՒԷՏ ՏԵՍԶԻ ՀՈԳԵՒՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՑՍ, ՆՈՒՐԵՄՔ ՈՂՋՈՅՆ ՏԻՐԱՒԱՆԴ ՀԱՆԴԵՐԶ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ:

Զրարւոք պաշտօնավարութենէ Ձերմէ ամենեւոր զոհ և բաւական լեալ յընթացս հնդից ամաց ի հոգևոր ծննդանիս մինչ ակն ունէաք տեսանել զՁեզ յարատեւել ի պաշտամանդ, ահա յանականաւ ընկալաք զհրաժարական յայտարարութիւն Ձեր, որ ի պատճառս անձնական տկարութեանդ հրաժարիք ի պաշտամանէդ:

Թէպէտե սիրելի էր Մեզ տեսանել զբազմաժամանակեայ պաշտօնեայդ՝ որ փորձառութեամբ ի խաղաղութեան և յանդորրութեան վարեցիք զայս մեծ հաստատութիւն, շարունակել զնոյն Ձեր պաշտօն, սակայն զիջեալ ի խնդիրդ՝ յակամայս ընդունիմք զհրաժարական Ձեր և ազատ համարեմք ի պաշտամանէդ: Ուստի և սովին Հայրապետական կոնդակաւ յայանելով զսրտազին Մեր շնորհակալիս բազմամեայ վաստակաւորիդ ի դժուարին ասպարիզի ուսուցչութեան և տեսչութեան, զոր կատարեալ էք թէ ի ծննդանիս և թէ ի Ներսիսեան Ազգային հոգևոր դպրանոցի, օրհնեմք զՁեզ և զազգօգուտ վաստակս Ձեր հայցելով յԱմենակարողն պարգևել Ձեզ կեանս երկարս և բարեբաւորիս, անփորձ և անսասան ընդ հովանեաւ Աջոյն իւրոյ: Եւ ի փոխարէն վաստակոցդ, յոր ժաշեալ կայք ի զարգացումն և ի դաստիարակութիւն հայ մանկաւոյն, երկնաւոր վարձուց և փառաց արժանիս լինել զՁեզ ցանկամք:

Շնորհք, ողորմութիւն և հովանին Բարձրելոյն յարժամ ի վերայ Ձեր լիցի, ամէն:

Է՛ Վերայ ընազընն ստորագրեալ է ՄԿՐՏԻՉ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ:

Թ. 795.

30 յունիսի 1899 ամի  
և ըստ Տումարիս ՌԵԽԸ.

ի Հայրապետութեան Մերում Զ. ամի

յԱրարատ. Մ. Աթոռ Ս. Էջմիածնի

ի Վաղարշապատ:

# ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՔ

Կոնդակ յանուն Սինօղի ս. Էջմիածնի, որով առաջագրեցաւ ապա երկերիւր (200) բուրլի Տ. Կիւրեղ վարդապետի յաղագս զնալոյ նորա յամարանոց ի զիւս առողջութեան անձին. թ. 611:

— Թանուն Կոնստանտինոպոլիս Շամախոյ, որով կարգի Մեսրոբ քահանայն Խորխոռունի ի քահանայ Շամախի քաղաքի. թ. 644:

— Թանուն Գեր. Անանիա եպիսկոպոսի, որով պատուիրեցաւ ձեռնադրել ի քահանայ զՆիկողոսոս Հալաճեան փան Արմախի աւանի, և ի սարկաւազ՝ զախրացու Կարապետ Կայնայեան և զԼահան Լազարեան. թ. 649:

— Թանուն չորից նորապսակ եպիսկոպոսաց՝ Ծովսեփայ Այվազեանի Մովսիսի Կեօմրիքեանի, Ծովհաննիսի Արշարունայ և Տրդատայ Պալեանի ի վկայական եպիսկոպոսութեան նոցա. թ. թ. 654, 655, 656, 557:

— Թանուն Ամեն. պատրիարքին Կ. Պօլսոյ Տ. Մաղաքիա արքեպիսկոպոսի, որով յայտարարաւ նմա ձեռնադրութեան չորից եպիսկոպոսացն. թ. 658:

— Թանուն Սինօղի ս. Էջմիածնի, յաղագս յեղոյ առ Տ. Կամիտաս վարդապետն ի Բերլին երկերիւր բուրլի (200). թ. 685:

— Թանուն Սինօղի, որով պատուիրեցաւ ապա Տ. Խահակ վարդապետի Տ. Միքայէլեան ոռձիկ միաբանական ի 1-էն յունուարի այսր ամի. թ. 686:

— Թանուն Կոնստանտինոպոլիս Արաստանի և Լոմերիթի, որով պատուիրեցաւ թողուլ ի վանահայրական պաշտաման Զարեայ Անապատին զԱստուածատուր վարդապետն Տ. Թարութիւնեան. թ. 696:

— Թանուն Սինօղի, որով պատուիրեցաւ ապա մի հարիւր յիսուն (150) բուրլի միաբանի Մայր Աթոսոյ՝ Դաւթի Տ. Մկրտչեան. թ. 722:

— Թանուն Սինօղի, առսքմամբ պատճենից արձանագրութեանց կալուածոց Մարայ. թ. 757:

— Թանուն Գեր. Գրիգոր եպիսկոպոսի Դառնակերեանց, որով պատուիրեցաւ ձեռնա-

դրել զչորս ընծայեալս ի քահանայութիւն վիճակին Երեանայ. թ. 758:

— Թանուն Հոգարարձութեան Թեմակ, Հոգ. զպրանոյին Ն. Նսիթիլեանի, որով յայտարարաւ թէ օտարահպատակ անձինք չը կարեն պաշտօնավարել յազգային հաստատութիւնս մեր. թ. 793:

— Թանուն Սինօղի, որով պատուիրեցաւ հրաման ապա Կոնստանտինոպոլիս արձակել յայսմհետէ զհրամանս թոյլատրութեան պատկազ հինգերորդ աստիճանի խնամութեանց առանց աշուղ զայնս ի Սինօղն. թ. 797:

## ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵԼՔ.

Շնորհեցան Գեորգ քահանայի Փարսեար զեղջ իրաւունք կրելոյ զթաւշեայ զլիարկն «կամիրաւ կա» անուանեալ. թ. 622:

Շնորհեցան պանակէք Նոյնին Գերապատուութեանց, չորից նորապսակ եպիսկոպոսաց՝ Տ. Ծովսեփայ, Տ. Մովսիսի, Տ. Ծովհաննու և Տ. Տրդատայ, կրել ի կուրծս. թ. թ. 659, 660, 661, 662:

Արժանացողք Հայրապետական օրհնութեան և զոհոնակութեան:

Կոնդակ օրհնութեան յանուն Տիկին Ենովքեանի Կեսարացոյ, յաղագս նուիրարիութեան նորա մի տաճկական ոսկւոյ. թ. 663:

— Օրհնութեան և զօհոնակութեան յանուն պ. Սեդրակոյ Տէգլեան, զանձնագահի զանձնակազմաց ս. Էջմիածնի վիճակին Պիլիճիկի. թ. 664:

— — —

ՔԱՂՈՒԱՅԻ ՍԻՆՕԳԻ ԹՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ.

— — —

1899 թ. մայիս 20. — Զիւրղ Օսման Մուսաօղլու Հայոց եկեղեցւոյ զաւանութեամբ քրիստոնէութիւն ընդունելու ինչիւրը յարգում լինելով Տ. Կառավարչապետի կողմից 3 մայիսի թ. 4666 զրութեամբ՝ Սինօղը հրամայեց Երեանայ Կոնստանտինոպոլիս մկրտել և ընդունել նորան Հայաստանեայց ս. Եկեղեցւոյ ծոցը: